

ստացման կատարիչատոր»։ «Չյագեցած ցիկլո-եթերների ստացում»ը և «Բենզո-խիլ-Պերոքսիդի ունակցիայի արագութիւնը սեկունդեր ամինների հետ»։ Իսկ Մ. Մա-կարեան կու տայ «Նիւթեր Արաքսի հովտի ուղղութեւ միջատների ուսումնասիրութեան համար»։ Դեռ հոն կարելու ուսումնասիրութիւններ ունին. Ե. Բալանթարեան, Ե. Հաստաթեան, Ս. Տէր-Պողոսեան։

Ոչ նուազ կարելու և արժէքաւոր է Գիտութեան և Արուեստի Ինստիտուտի Տեղեկագիրներու շարքը. ցարդ չորս թիւ լոյս տեսած է 1926-30ի շրջանին։ Հոս աւելի պատմական-լեզուական-մատենագրական և բանասիրական նիւթեր կ'ուսումնասիրուին. թիւ 4ը կը պարունակէ Ա. Խաչատրեանի «Արիական խաւը Նախ-ուրարտեան Հայաստանում» (էջ 1-38), ուր կը քննէ Ա. Մատիկե ժողովուրդը պատմական աղբիւրներով. կ'անցնի՝ Բ. Մուրացակ կամ Մուրացոց տէր Նախա-րարտրեան. յետոյ Գ. Մարդ, Մարդա-ստան, Մարդպետութիւն, Գ. Մանդակունի և Անատունի նախարարութիւնների ծագումը. Ե. Արծրունիները և նրանց ծագումը։

Թաղ. Աւզալբեգեան ունի «Շահամիր Շահամիրեանն ու Հնդկահայոց համայնա-կան ինքնավարութիւնը ժ.Ը դարում», ուր

կը քննէ 1770-80ի հետաքրքրական հրա-տարակութիւնները «Յորդորակ», «Որո-գայթ փառաց», «Նշաւակ» ասոնց հե-ղինակը, ժամանակը, եւն. ուր կ'ակնար-կուի՝ Պետութեան և Եկեղեցւոյ բաժան-ման հարցը և ժողովրդական ընտրութեան գաղափարը։

Ս. Վ. Բեզսոնով՝ «Բրոնզէ արձանիկ-ներ Սարիղամիշից» ուր կը քննէ հեղի-նակը գտնուած պղնձէ արձանիկները. ա-նոնց ժամանակը գուցէ Արգիստիս Ա.ի շրջանէն է որ այդտեղ ամրոց ունէր (778-740 Ն. Ք.). սակայն վերջնական և որոշ խօսք չ'ըսեր։

Գ. Ղափանցեան «Նոր-Բայազիտի սե-պագիր արձանագրութիւնը» կ'ուսումնասի-րէ. Գիտ. և Ա. Բ. Ինստիտուտի անդամ Թ. Աւզալբեգեանի պրպտումներուն շնորհիւն է որ ուրարտական կարելու սեպագիր ար-ձանագրութիւնը յայտնուած է, գրուած՝ ձևովեկեկ և խորանարդաձեռ բազարտի վը-րայ։ Հեղինակը կը վերլուծէ արձանա-գրութիւնը զանազան լեզուական և ուրիշ տուեալներու միջոցով։

Վերլուծումէն յայտնի է որ Ռուսասի-թագաւորութեան առաջին տարուան ար-ձանագրութիւն մ'է. ահա թարգմանու-թիւնը եղած ութը տողերուն.

- 1 Աստուած Խալդուն մեծին (վեհի՞ն)։ Ռուսան
- 2 Սարդուրի որդին ասում է. Թագաւորին երկրի վեղիքուխի
- 3 նուաճեցի, ստրուկ դարձրի, երկիրն (ու) վայրը եմարկեցի (հպատակեցրի)
- 4 Ժողովրդապետ (= կառավարիչ) այնտեղ կարգեցի, խալդական դուները,
- 5 պալատը խախտուած վերակառուցեցի, հաստատեցի, անուանելով
- 6 Խալդո-քաղաք. (երկրին) Բիայնային մեծ (եւ)
- 7 երկրին ամբողջ (= աշխարհին) ի շնորհս (?), ի փառս (?), Ռուսայի-Սարդուրի որ-
- 8 Թագաւորի հզօրի, որ Բիայնական Թագաւոր է դրուած (?)։

[դու համար

Սպ. Մելիքեանի «Հայ ժողովրդական ևրդի գանձակները» հետաքրքրական, մանր և հմուտ թանկագին աշխատութիւն է, ուր ուսումնասիրած է հին ազգերու՝ լիդիա-կան, փոնիզական, դորիական, և արեւե-լեան հեաքեր և ազդեցութիւններ. ամէնէն տիրող՝ փոնիզականը դնելով։

Ս. Տէրտէրեան՝ «Մերենց»ը կ'ուսու-

մնասիրէ իր գործերուն մէջ և Գ. Լեւոնեան «Հայ ժողովրդ. և աշուղական երգեր»ը իրենց անցեալ վիճակին մէջ. զանազանութիւնը ժողովրդականին՝ աշուղականին, և անոնց փոփոխ առընչութիւնն և ազդեցութիւնը։

Հուսկ Պրոֆ. Ա. Խահակեան կու տայ «Ախտաբեր մշակները Հայաստանում և հարեան երկրներում»։

«Տեղեկագիր»ներու այս կրկին շարքէն զատ կայ նաեւ «Տեղեկագիր ուղղագրու-թեան և տառերի ձեւի բարեփոխութեան յանձնաժողովի» (1927), ինչպէս և «Վա-նայ ժողովրդ. երգեր», ձայնագրուած Ս. Մելիքեանէ և Գ. Գարագաշեանէ (1926)։

Եթէ ոչ կատարեալ՝ բայց կը յուսանք որ ձօնաւոր գաղափար մը տայ մեր այս ակնարկը Մեր Երկրին գրական կեան-քին ու գործին. ուր սակայն միթիւն ու ցաւալի կէտը որ յատկապէս գրական գե-ղեցիկ լաւագոյն հմայքը կ'եղծանէ՝ ծայ-

բայեղ կուսակցական ոգին է ու հակա-կրօն շունչը. տխուր մտայնութիւն՝ որուն տոյժը առանց ողբի չի վերջանար. մինչ մենք պիտի մաղթենք որ երկնքի լոյսն և խաղաղութիւնը տիրէ համասփիւռ եր-ջանկութեամբ զեղուն, և այնուհետեւ յաղ-թանակէ առ յաւէտ ԳԱՂԱՓԱՐԻ ու ԽՂՃԻ ԱԶՍՈՒԹԻԻՆԸ զոր «Գրկեցիկը՝ այն օրից, երբ Ազատե Աստուած հաճեցաւ շունչ փչել, մեր հողակէտ շինուածքին կենդանութիւն պարգեւել»։

(Շարունակելի) Հ. ԵՂԱՍ ՓԷՉԻԿԵԱՆ

**ՕՐՈՒԱՆ ԳՐՔԵՐ**

«ԾՕ ՊԶՏԻԿ»

Գթութեան հաւասարագոր է Եղբայրու-թիւն բառը։ Ամէն անգամ որ կը կարդամ Աւֆոնս Տօտէի սեւէ մէկ վէպը, իմ մէջս կ'արթննայ այդ բառին խնկանուէր անու-շութիւնը։ Օրիորդ Անահիտ Պ. Սինանեան Ա. Տօտէի «ԾՕ Պատիկ»ը՝ թարգմանելով, հաճելի առիթ մը կու տայ ինձի, վերա-դառնալու Եղբայրութեան բառի հոգեկան և բարոյական նշանակութեան։

Հոս կրնամ ըսել որ չեմ ուզեր ձեր ժամանակը խլել նոյն վէպին մանրամասն պատմութիւնը ընելով. ես կը մաղթեմ որ թարգմանիչն արժանի ըլլայ իր հատորները տեսնելու ամէն հայ երդիքէն ներս, ուր ներ-կայ թշուառ օրերուն աւելի կը զգացուի անձնուէր եղբայրական սիրոյ պէտքը։

\* \* \*

Աւֆոնս Տօտէ իր ժամանակին Պալզա-զին և Սթէնտալին հետ ներգործեր է գրող-ներու և ընթերցողներու վրայ։ Այդ երեքն ալ խորապէս ազդած են, և այդ ազդեցու-թիւնը երկար տեւած է։ Տօտէ՝ Պալզազին հաւասար ջերմ ընդունելութիւն գտած չէ,

«Comédie humaine»ի չափ ժողովրդա-կան չեն եղած «ԾՕ՝ պատիկ»ի հեղինակին վէպերը։

Վիպասանին բիրտ դիւցազներուն հոգիին ազնուութիւնը այնքան գրաւիչ է, այնքան սիրուն, որ մարդ կը մոռնայ անոնց բրտու-թիւնը։ Վիոյի իշխանութեան տակ գործող փիլիսոփայութեան ուսուցիչ Ժերման ար-բային տգեղութիւնը, եղբայրական ու հայ-րական անձնագոհութիւններով կ'անհետա-նայ. մեր սիրտը անոր հետ կը կապուի, մենք մեր կեանքին մէջ կը փնտռենք մեր աչքէն չհեռացնել եղբայրութեան, գը-թութեան, անձնանուիրութեան, աղքատա-սիրութեան տիպար այդ տաղանդաւոր ու հմուտ արբան։

Տօտէ, ինչպէս Պալզազ, իրենց վէպերուն դիւցազները ստեղծելու համար երեւակա-յութեան թռիչքին պէտք չունին. իրենց ցեղին իրական կեանքին մէջ անոնք կ'ա-պրին, անոնց պատմութիւնը լուսանկարի հաւատարմութեամբ ընդօրինակելով, իրենց վէպը իրականէն աւելի կենդանութիւն կ'առնէ։

Պատկերները միշտ եղած են, սակայն հասարակ տեսութեամբ կարելի չէ բարո-

1. Աւֆոնս Տօտէ «ԾՕ Պատիկ» թարգմ. Անահիտ Պ. Սինանեան, Տպ. «Կիւթեմպերկ» կ. Պոլսի 1929.

յական օգուտ մը քաղել անոնցմէ, հարկ է քննել, որոշել, դիտել տալ բարին, և զգուշացնել չարէն. և այդ դիտել տալուն մէջն է Տօտէի անվիճելի հեղինակութիւնը: Ու ով կը կարգայ անոր վէպերը, կը տեսնէ որ, ան չարէն զգուշացնելու համար, չարը ցոյց չի տար. կ'իմացնէ, կը քողարկէ անոր իսկական հեղիութիւնը, անոր դէմքը, առանց թունաւոր դեղերու պէտքն զգալու. քեզ խոտելի ցոյց կու տայ ստորնացած բարքերը, քեզ կը զգուշացնէ գայթակղութիւնները գայթակղեցնելու:

Ըստ իմ կարծեաց, Տօտէն՝ Անաթոլ Պրանսի հետ չի չափուիր, սակայն անկէ շատ վեր է բարոյական ըմբռնումով. «Թաշիւ»-ի հեղինակը կը գայթակղեցնէ, «Ծօ՛ պղտիկ»-ի վիպասանը մտքերը կ'ազնուացնէ: Կան վէպեր որ ընթերցողին բարոյական շէնքը կը կործանեն, շատ բնական է որ անոնք բնաւ պարկեշտ ընտանիքի մը սեմէն ներս չեն մտներ. սակայն շատ վէպեր կան որոնք կարգ մը բարոյական գրքերէն աւելի դիւրաւ կրնան բարին ազդել ընթերցողին սրտին, մտքին: Նման բարի, շինող, և հոգին ու սիրտը ազնուացնող վէպերը չկարդացողները չեն կրնար ըմբռնել անոնց հրաշագործութիւնը:

Բանաստեղծը շատ իրաւամբ ըսած է, թէ «Չար մարդիկ երգ չեն սիրեր». կարելի է ըսուիլ. «Չար մարդիկ վէպ չեն սիրեր»: Ընթերցողներէս ով կրնայ ըսել որ տղայ եղած ժամանակ սիրած չըլլայ մեր մամերուն, մեր պապերուն պատմած հէքեաթները: Ո՞ր շրջանի մէջ մենք սիրած ենք վէպը, երբ չէինք գիտեր թէ ինչ է չարը, կամ չարութիւնը, չարագործութիւնը: Մանկական անմեղ շրջանի մէջ մենք սիրած ենք վէպը. ու երբ մեծնալով չարին ինչ ըլլաւ կ'ըմբռնենք, ինչպէս կրնանք սիրուած վէպը չսիրել առանց չարացած ըլլալու:

Ես դիտած եմ ծնողներ որոնք բնաւ չեն կարգար և ատոնք են որ չարաչար կը սխալին իրենց ընտանեկան, ընկերական պարտքերուն մէջ: Վէպ կարդացողը, մանաւանդ երբ գիտակցութիւն ունի բարին

չարէն զատելու, պիտի յօծարի վիպասանական բարիներուն օրինակին հետեւելու:

Քրիստոնէութիւնը սէր քարոզած է, սիրել ոչ միայն ծնողքը, ազգականները, բարեկամները, այլ ինչ որ գերագոյն է, բարեկամէն աւելին սիրել թշնամին, ատելին, անառակը, աւազակը: Եկեղեցական բեմէն այս սէրը կը քարոզեն հոգիի, սրտի առաջնորդները. Տօտէն այդ սէրը դիւցազնացուցած է յանձին իր Ժագին. ու մարդ չի կրնար հաւատալ որ եղբայրական գուրգուրանքը կարելի ըլլայ այնքան գերագոյն ազնուութեան մը հասնիլ:

Յարմար ատենին Օր. Անահիտ Սինանեան Տօտէի Ժագը մատնանիշ կ'ընէ մեզի, երբ մենք պաշարուած ենք մեր սրտին սրտակից, մեր ցեղին ցեղակից, մեր խաչերուն խաչակից թշուառներով: Ես պիտի շառագունիմ ըսելու, դուք պիտի ցաւիք լսելով զինադադարէն վերջը երբ մէկ քանի հոգիներ իրենց երգիքին տակ առին չորս հարիւր հազար որբերէն մէկ մէկ և զանոնք որդեգրեցին. շատեր ու շատեր, ընդհանրապէս հարուստներ՝ մերժեցին որբ մնացած հայութեան որբերը: Աղքատները նեղ ապրեցան՝ տեղ բացին հայ որբերուն, հարուստները նեղ չապրելու համար՝ մերժեցին որբերը: Գիտեմ անձեր, որոնք միլիոններու տէր, բայց տէր չեղան ոչ մէկ որբի, անոնք իրենց ինքնաշարժին մէջ երկու հազար ֆրանք արժող շունք պտըտցուցին, բայց որբի երեսին անոյշ ժպիտ մը ցոյց չտուին: Ատոնք չէին կարգացած և չեն կարգար Տօտէի Ժագի պատմութիւնը, Ժագի անձնանուիրութիւնն և եղբայրսիրութիւնը: Ո՞ր եղբայրը իր ստահակ և ծուռ ճամբան բռնող անհնազանդ եղբոր մը կրնայ զոհել իր հացը, իր անկողինը, իր բախտը. կ'ըսեմ կը զոհէ, բառին ամենաճիշտ նշանակութեամբ: Ժագ իր Դանիէլ եղբայրը փրկելու և զրական փառքերու հասցնելու համար ամէն զոհողութիւն յանձն կ'առնէ: Եւ կրնամ ըսել այդ անձնուէր սիրոյ մէջ չափազանցելով, մինչեւ իր առողջութիւնն ալ վրայ կու տայ, և հիւժախտաւոր գերեզման կ'առաջնորդէ:

զինքը այդ եղբայրական սէրը: Հոս էր Ժագին անձնանուէր սիրոյ դիւցազնութիւնը որ անտարակոյս ծիծաղելի պիտի համարուի քարասիրտ, անձնապաշտ, և կրնամ ըսել նոյն իսկ մարմնապաշտ հարուստ ազահներուն:

\* \*

Թերթօնի տեղ իզմիրի «Գաշիկ»-ի մէջ լոյս տեսած է Ալֆօնս Տօտէի «Թարսարուցի Թարսարուցի»-ը, թարգմանիչը Միքայէլ Կիւրճեան՝ իր պերճ աշխարհաբարովը, ֆրանսացի հեղինակին շողշող մեծափառ ոճին համազօր կը մնայ: Ասկէ առաջ Պ. Յովհաննէս Շահնազար իր «Հայրենիք»-ով, և Ա. Ահարոնեան իր «Մորթ»-ով ամսագրով Ալֆօնս Տօտէի վիպագրութիւնը սիրցուցած էին թրքահայ և ռուսահայ զրական դասակարգին:

Երկու տարի առաջ 1927ին Պոլիս լոյս կը տեսնէր Երուանդ Սրմաքէշխանլեանէն թարգմանուած Ալֆօնս Տօտէի «Ճէք»-ը երկու հատոր: Վէպին հաւասար գմայլելի չէր թարգմանութիւնը. հակառակ անոր որ թարգմանիչը իր բնագիր հեղինակութեանց մէջ ցոյց տուած է իր աշխարհաբարին քնարերգակ ոճին պարզութիւնը:

Այս երրորդ վէպն է որ լոյս կը տեսնէ Պոլսոյ մամուլէն, թարգմանութեամբ Օր. Սինանեանի: «Ծօ՛ Պղտիկ»-ը թարգմանուած է ո՛չ վարպետի յանդգնութեամբ, այլ աշակերտի երկիւղած զգուշութեամբ: Շատ անգամ թարգմանիչը խանգարիչ կ'ըլլայ, խանգարելով բնագրին ներդաշնակութիւնը: Օր. Անահիտ Սինանեան՝ Տօտէի ստեղծարարին ներդաշնակութիւնը խանգարող խազ մը չի հաներ: Իր աշխարհաբարը պոլսական «gammán»-ն պահած է «կոր» երով: Իսկ Տօտէի արուեստական ոճը կրնամ ըսել ոչ թէ թարգմանած է այլ հայացուցած է:

\* \*

Վ. Ա. Հ. Ր. Ա. Մ. Տ. Ս. Ր. Բ. Ա. Ն. «Բարև, Տեր Պապա». — թաղական գօմետի. 3 արար. Պոլիս. Տպ. Տէր Սահակեան 1930.

Տատրեան ինքզինքը յայտնեց «իր ակց-կալ»-ը գրաւիչ վէպովը. արդ կը յայտնէ նաեւ իր կարողութիւնը իբրեւ թատերագիր: Սկսնակ մըն է այս շատ դժուարին ճիւղին մէջ, և սակայն շատ յարմարութիւն ցոյց կու տայ: Յաջող են դերասաններէն Երանոս Էֆէնտին, Ամբակումը, Գեղամը: Անոնց բերնին մէջ դրուած իսուքերը, կը յայտնեն հեղինակին զրական յատկութիւնը: Իսկ Գրարոսի դերին մէջ հաւասարակշռութիւնը կորսուած է: Երեք արարները լաւ կ'ընթանան. թատերախաղը ի վերջոյ շատ տղայական վախճան մը կ'ունենայ: Ամէն պարագային հակառակ կարգ մը թերութեանց իբրեւ գօմետի ուշագրաւ է, մաքուր, պարզ գրութիւն. պոլսական բարքերուն ուղիղ պատկերը. Երանոս Էֆէնտին անմիտ փառասիրութիւնը շատ ճշգրտօրէն նկարուած է: Բեմին տեսարանը ցոյց կու տայ, և սակայն վարագոյրը կամաց կամաց բացուելէն առաջ ցոյց կու տայ տեսարանը. ինչպէս կարելի է տեսնել երբ վարագոյրը գոց է...

\* \*

Ռուբեն Զարդարեանի «Ամբողջական Երկեր. Ա. Արձակ էջեր. Հէքեաթներ» — ֆարիզ. (Նահատակ Գրագէտներու բարեկամներ — Մատենաշար 1. «Հօրս բարեկամին և իր սիրելի ուսուցիչին, Հ. Սիմոն Երեմեանին. Ռաֆայէլ Զարդարեան».) — Այս ձօնով ստացած եմ շատ սպասուած մատենաշարին անդրանիկ թիւը: Առանց կրկնելու Ռ. Զարդարեանի զրականութեան մասին զրածներս, (Տես իմ «Ազգային Գէմքեր» Ե. շարք.) հարկ կը համարիմ այս առթիւ ըսելու, որ Զարդարեանի ոճը պէտք էր ըլլար խմորը մեր նոր զրականութեան, բայց չեղաւ:

Զարդարեանի զրականութիւնը իր ձեւին մէջ դասական վարպետներու տպաւորութիւնն ունի. իր պատկերները անմասն շքեղութեամբ փորագրութիւններ են. հոն երանգները իրենց հարազատ ցուրերով կը փրփրան: Ան մոգիչ է, քարին, հողին, կոճղին կը հրամայէ, և այդ աննիւթ տար-

բերը կերպարանք կ'առնեն, մարմին կը հագնին ու կը խօսին: Մեր մէջ միակ ինքն է որ կրցած է բերթողը ըլլալ առասպելներուն, եւ լուսանկարիչը ըլլալ զմայլելի երազներուն:

Ես կը յուսամ որ իր երկու նորահաս զրագէտ զաւակները յաջողին իրենց հօրը սկսած գրականութիւնը մշակելու եւ իրենք ալ իրենց կարգին հասնին գրական փառքի այն բարձունքը, որուն արժանի եղաւ իրենց հայրը:

Հրատարակիչները խօսած են Չարդարեանի գրական գործին վրայ. այդ ամբողջ կենսագրականին մէջ պերճօրէն քանդակուած է Չարդարեանի կիսանդրին:

\* \* \*

«Գիտական Ծարժում» Պարբերագիրք Ամերիկահայ Գիտական միութեան. հասար. Ա. 1930:

Նիւ Եօրք «Կոչակ»ի սպարանէն լոյս կը տեսնէ այս գիտական թերթը. սպառութեամբ ու պարունակութեամբ շքեղ: Համեստութիւնը յաջողութեան ամէնէն ապահով ճանապարհն է: Այժմէն կը վարանի թերթը իր երկարատեւութեան վրայ. վասնզի չի կարծեր որ յարատեւելու համար քաջալեր գտնէ — «Գիտական դաստիարակութենէ զուրկ հասարակութենէ մը, որպիսին ենք մենք»: Ուսումնասիրելով այս պարբերագիրքը, պէտք է ըսել որ բովանդակած գրութիւնները մեր ժողովուրդին համար չեն, այլ ամէնէն աւելի մեր նոր Հայաստանի համալսարանական գիտնական բարձր դասակարգի ուսանողներու եւ ուսուցիչներու համար, յարմար եւ օգտակար: Կը մտնեն որ հոն կարող ըլլան ըմբռնելու այդ շատ պատուաբեր հրատարակութեան նշանակութիւնը: Նման հրատարակութիւն մը՝ քաղաքակիրթ մեծ ազգերու ակադեմիական գիտնականներէն միայն կարելի է սպասել:

Թերթը ունի նաեւ իր տկար կողմերը. կը համարի թէ ժամանակին հայ մամուլը աշխատած չըլլայ գիտական բառերու հա-

մար. եւ կը շեշտէ «Հայերէն գիտական լեզուի խղճալի աղքատութիւնը»: Չեմ յուսար որ կամաւոր մոռցուած ըլլան այն ամէն հայ հեղինակները, որ յատուկ խնամքով եւ երկարատեւ տընութեամբ գիտական բառարաններով եւ մասնագիտական հատորներով այդ «խղճալի աղքատութենէն» դուրս հանեցին հայ լեզուն. եւ կը ցաւիմ որ «Գիտական Ծարժում» աշխատակիցները չեն իսկ երագեր որ իրենցմէ առաջ հայ մամուլին մէջ գրուած ըլլան իրենց պէս մշակներ գիտական շարժումին նախանձախնդիր առաջնորդներ: Անուրանալի է այս պարբերագրի պերճախօս ակադեմիական արժանիքը:

\* \* \*

ԼԵՒՈՆ Ս. ՏԱՐԱԳՃԵԱՆ — «Բարդակաւ տեսութիւն» Տպ. Բ. Լէօնի Աթէնք, 1930:

Հեղինակը այս գործով փորձ մը կ'ընէ հայ միտքը մտերմացնելու քաղաքական խնդիրներու հետ. նպատակն է առով զգուշացնել զմեզ նորանոր անդամանելի դժբախտութիւններէ: Համամիտ եմ հեղինակին այս մտքին, որ նոր պատերազմով ոչ միայն մենք հայերս բնաւ օգուտ մը չենք տեսներ, այլ ընդհակառակն կրնանք այդ պարագային բնաջինջ ըլլալ յուսահատօրէն: Գրքին մէջ ամէնէն աւելի մեզի ուշադրաւ են մէկ քանի խնդիրներ. մեր նոր Հայաստանի սպառնացող վտանգը, եւ թէ Թուրքիան ինչպէս կ'աշխատի Սովիէթները պատերազմի մղել Բրիտանական կառավարութեան թելադրութեամբ:

Ատանայի հայութիւնը ողջակէզ կ'ըլլայ Բրիտանական եւ Գերման կառավարութեանց արժարձած խարոյկին վրայ. երիտասարդ Թուրքն էր մարգասպանը. Գերմանիան էր թելադրողը. անվիճելի է այս ճշմարտութիւնը: Ատով Գերմանիան Բրիտանական նաւերուն ճանապարհը կը գոցէր. եւ ինքը Պաղատի երկաթուղին շինելու մենաշնորհը կը վասակէր՝ Երիտասարդ Թուրքէն: Հեղինակը ցոյց կու տայ որ յաղթութիւն եւ պարտութիւն

կատարուած են դիւանագիտական սազրանքներով, որուն անտեղեակ է միամիտ հայ դիւանագէտը:

Շատ լուրջ փաստերով Տարագճեան զիմակաթափ կ'ընէ Բրիտանական դիւանագիտութիւնը՝ որուն ձեռքն է մեծ և փոքր ազգերու ճակատագիրը: Համաշխարհային մեծ պատերազմի շրջանին՝ եւ զինադադարէն սկսեալ մինչեւ մեր ներկայ օրերս, անոր այդ կեղծ բարեկամութեամբ թշնամիները կը բարեկամանան, վաղը դարձեալ համաշխարհային պատերազմը ծագելուն, նորէն զիրար կը դաւաճանեն: Այդ կեղծ դիւանագիտութիւնը՝ ամէն խնդիր կարգադրելէն վերջը՝ պիտի կարգադրէ նաև հայկական խնդիրը, ինչպէս — պիտի համոզէ Թուրքը՝ որ ան դարձեալ արտասուած հայութիւնը ներս առնէ եւ զաւաններուն մէջ զանոնք տեղաւորէ. որով հայը դարձեալ հպատակ կը մնայ իր իրաւունքներէն զրկուած: Ինչ լաւ կարգադրութիւն: Մենք չենք կրնար գուշակել որ Ազգերու Դաշնակցութիւնը այսպիսի մտադրութիւն մ'ունենայ: Հեղինակը ցոյց կու տայ այն մեծ վտանգը, որուն մատնուած է հայկական ճակատագիրը. եւ փրկութիւնը կարելի է կ'ըսէ թէ Թուրքը յօժարի մեզի յանձնելու մեր Երկիրը:

Տարագճեան ահա՛ հոս իր լրջութիւնը կը կորսնցընէ. անհնարն հնարաւոր կարծելը տղայական եւ ծաղրական է: Ասով հանդերձ հեղինակն իր գրքին առաջին էջէն մինչեւ վերջինը յայտնապէս ցոյց կու տայ որ Բրիտանական կառավարութիւնն է որ տէր է դարձած համաշխարհային դիւանագիտութեան, որով հայն ալ անկէ միայն կրնայ յուսալ եւ սպասել իր օճախը Հայրենիքի մէջ: Ընթերցողը անհամաձայն չի գտնուիր այս մտքին, երբ կարդացած է հեղինակին այս իրաւցընէ հետաքրքրական տեսութիւնները եւ դիւանագիտական գաղտնիքներու պատմութիւնը:

\* \* \*

Vivre. — «Madame Iskovi Minassian. Paris. E. Figuière. 1930.

Իսկուհի Մինասեան իբրեւ Յրանսերէն արձակ քերթող մեր մէջ միակն է: Իր ամէն մէկ նախադասութիւնները խունկ ու կնդրուկ բառերով կը զանգէ եւ անոնցմէ սրտագրաւ, գեղեցիկ եւ բնագեղ նկարներ կը ստեղծէ: Միօրինակ ոճովը եւ անթուելի ձեւերովը՝ գեղեցիկ իմաստին զանձարանը կը ճոխացնէ:

Պայծառ է իր ոճը ինչպէս Նաբոլիի յստակ երկիրը: Վառվառն են իր արուեստին ցուքերն՝ ինչպէս պենկալեան հրթիռներու խաղերը:

Տիկին Իսկուհի Մինասեան առանց բաները չափելու, կը յաջողի արձակ քերթուածի գեղեցիկ անչափութիւնը ստեղծել:

Մեռնելէն վերջը ապրիլ. այս կ'ուզէ փաստաբանել Իսկուհի Մինասեան. ճախորդութիւններէն վերջը վերադառնալ երջանկութեան. ահա՛ այս է տիկին Մինասեանի ամէն մէկ վիպակներուն հոգեբանութիւնը: Իր վէպերուն մէջ կը յաղթանակէ սէրը — «L'amour tout — puissant où s'abolit le monde, la misère des lois et des distances, l'éternel obstacle de l'antagonisme des races...» Առասպելներով չի գարդարեր իր վէպերը. իրական կեանքը կը նկարէ, եւ աւելի սրտին անխօս լեզուն կը խօսեցընէ. հոն է տիկին Մինասեանի ամէնէն զմայլելի գաղտնիքը: Իր վիպակներուն մէջ կ'ապրին յոյն, հայ եւ իտալացի տառապող հոգիներ. հասարակ մարդիկ ազնուական զգացումով կ'ապրին, կը հիւժին ու կը ժպտին, կը չարչարուին ու երջանիկ են, կը պայքարին եւ անխռով են: Ահա կեանքի հոգեբանութիւնը տխրանոյշ, դառնանոյշ, ծաղիկ ու փուշ:

\* \* \*

Un Poète. (Gomidas Bey). — Jean Minassian — Paris. Edit. Balenz. 1930:

Այս մէկ բանաստեղծը «Բագմավէպ»ի մէջ ծանօթ կոմիտաս Պէյ Մինասեանն է:

